

ԳԻՏԱԿԱՆ

ՅՈՅԱՄՈՂԵԶՆԵՐԸ

Խօսելէ առաջ հոյամողէզներու մասին, յարժար կը նկատենք հասկը-նալի դարձնելու համար տարօրինակ թուող այս կենդանիներուն գոյութիւնը -որ իրականութեան մէջ, ինչպէս պիտի տեսնուի, շատ բնական երեւոյթ մը ե-ղած է, եղափոխութիւն մը՝ այնքան բնական որքան թրթուրին թիթեռնիկի գե-ղափոխութիւր- ամփոփ ներածականով մը տալ անոնց նախորդող դարաշրջան-ները, կարդ մը տեղեկութիւններ երկրին այդ տառնուան պայմաններուն մա-սին, անոր կլիմային, կեանքին հոն, որուն, ի վերջոյ արդիւնքն են այլանդակ այդ կենդանիները որոնց ողբերգական անհետացումը կը մնայ գեռ զաղանիք մը, ու մորդը, իր ամբողջ զիտութեամբը անկարող է իր վերջին խօսքը լու-լու, փնտուելով, ի միջի այլոց, անոնց հետքերը կուտնին ու Հրատին մէջ, մինչ անոնց զաղանիքը անոնց ոսկորներուն հետ կը հանդչի երկրին խորերը:

Չորս հազար վեց հարիւր միլիոն տարիներէ ի վեր երկրը կը ստա-նայ արեւուն լոյսն ու ջերմութիւնը. ուրիշ խօսքով, Երկիրը դոյցութիւն ունի չորս միլիոն վեց հարիւր միլիոն տարիներէ ի վեր: Բաղդատարար միւս մոլո-րակներուն եւ աստղերուն, Երկիրը կ'արժեւորուի իր մէջ կեանքի եւ մարդ ա-բարածի դոյցութեամբը, որմէ առաջ պատմութիւնը ժամանակի երկարութեան ու տարածքին վրայ կը զագրի պատմութիւն ըլլալէ - կը դառնայ մոյորակա-լ անութիւն...¹:

¹ Միլիառաւոր տարիները կը նշգրւին երկրաբանական ուսումնասի-րութեամբ. Ժայռերու քննութեամբ. Ժայռը ժամանակի ընթացքին ամրա-ցած աւազի, տիդմի եւ խիճի կուտակումներ են. ուսումնասիրելով այս ժայ-ռերուն նառագայքագրծութիւնները, կարելի է հասկնալ անոնց եր-նուրիւնը կամ տարիքը: Այս ուսումնասիրութիւններու օժանդակ գիտու-թիւններն են երկրաբագիտութիւնը, երկրատարաբանութիւնը եւ հնէարա-նուրիւնը:

Հիւլէով գրադող բնագէտները որոնեն կ'ուսումնասիրեն զանազան բր-նական նիւրերու մէջ նառագայքագրծութիւնների աստիճանները, նոր եւ աւելի նշգրիտ մերումներ գտած են կեանիքի եղափոխութեան մէջ հանգրուան-ները որոշելու: Գիտութեամբը այսօր կը նաև երաբխային ժայռերուն տարիքները նշգրտուեն որոշել նոր մերումներով, որոնցմէ ուսանեն ետևեալներն են.

1. Աւրանիում-կապար ժամանակագրելու մերուր :
2. Թորիում-կապար ժամանակագրելու մերուր (*Thorium*-ը պարզ մետաղ մըն է, որոսումի չաստուած *Thor*-ի անունով):
3. Ռուբիտիումով (*Rubidium*) ժամանակագրելու մերուր :
4. Կալիում (*Potassium*) -Արկոն (*argon*) ժամանակագրելու մերուր :
5. Բնածուխով (*carbon*) ժամանակագրելու մերուր :

Ընթերցողը որպէսզի զաղափար մը ունենայ այս միլիոնաւոր ու միլիոնաւոր տարիներու տեւողութեան, անոր ընթացքին կեանքի սկզբնաւորութեան, մարդուն երեւումին, այսինքն ճշգրիտ համեմատութիւններուն պատմութեան ու երկրաբանական ժամանակին միջն, կ'ու զենք հռո նչել, փոքր ժոխոխութիւններով, պատմագէտ զիտուններու մէկ շատ խելացի մտայզացքը՝ յուսաւորելու համար երկրին, կեանքին ու մարդուն պատմութեան անցեալի մթութիւնները եւ հեռանկարները:

Ենթադրեցէք որ Երկրին, կեանքին ու մարդուն ամրողջ պատմութիւնը խտացուած ըլլայ 12 ժամերու մէջ, եւ մենք այս վայրկեանին ապրինք մարդկային երկար օրուան կէսօրին. իւրաքանչիւր ժամ ներկայացնէ քսան հազար տարի եւ իւրաքանչիւր վայրկեան երեք հարիւր երեսունը երեք եւ մէկ-

Քննենք Ուրանիում-կապար եւ կալիում-արկոն մերուները:

ա. Ուրանիումը շողարկու տարք մը ըլլալուն իր արուներուն կորհօք կը քայլայուի որոշ կշիռով մը երկար ժամանակաշրջանի մը ընթացքին. ալֆա մասնիկները երկու *proto* եւ երկու *neutron*- կը պակսին, որոնք յար եւ նման են հելիումի կորիզի բաղադրութեան մասնիկներուն: Երբ որ ուրանիումը՝ 238 կորսիցնէ ալֆա մասնիկ մը (այսինքն չորս մարմնի միուրիւն եւ երկու դրական լիցք) ուրիշ տարրի մը կը փախակերպուի, կ'ըլլայ *Thorium* 234, այդ գուգարիւր (*isotope*) նոյնական անկայուն կորիզներ ունի եւ շուտով կը քայլայուի վերածուելով ուրիշ անկայուն տարրի մը: Շարք մը այս տեսակ քայլայումներէ մերջ. վերջնական կայուն արդիւնքը կ'ըլլայ կապարը 206. ուրանիումի (238) խւական որակին կէսը կը վերածուի կապարի (206) մօտաւորապէս 4.5 միլիառ տարիներուն ընթացքին. այսինքն ուրանիումի (238) կէս կեանքը 4.5 միլիառ տարի է:

Հրային ժայռը երբ հեղանիսքի իր վիճակէն կարծր մարմին դարձաւ, իր մէջ ունիք ուրանիում 238. ըլլայ ան գուտ վիճակի մէջ, ըլլայ ան հանիքի մէջ, որ անմիջապէս սկսաւ քայլայուելու, եւ 4.5 միլիառ տարի մերջ ուրանիումի կէսը կապար դարձաւ. ասկէ կը հետեւի որ որեւէ ժայռի մը մէջ երէ պատահի որ հաւասար չափով ուրանիում 238 եւ կապար 206 կայ, այդ ժայռը 4.5 միլիառ տարուան է: Երէ այդ ժայռը աւելի ուրանիում կը պարունակէ քանի կապար, բաղդատարար այդ ժայռը աւելի նոր է. եւ երէ աւելի կապար ունի քան ուրանիում, կը նշանակէ թէ այդ ժայռը աւելի հին է: Մինչեւ հիմա 4.5 միլիառ տարիներէ աւելի հին ժայռեր գտնուած չեն: Բոլոր ժայռերը համեմատաբար աւելի ուրանիում ունին. համեմատութեան մեծութիւնը ժայռին տարիէք կը յատկանչէ. ուրանիում-կապար կշիռը ժայռին տարիէք ցուցանիշն է: Սահմանումը կ'ըլլայ հետեւելոր. երբ ուրանիումը նոր պեղուած կրամիրէ մը հանուի ու տարրալուծուի, ուրանիումի և կապարի գուգարիւմ (*isotope*) կշիռը կու տայ ժամանակամիջոցը կամ կրամիրին տարիէք՝ կրամիրին բիւրդացումէն ի վեր: Սակայն ուրանիում-կապար ժամանակազրելու մերուր աղդու չըլլար երէ ժայռը երային վիճակէն կարծրանալէ վերջ, զուրին հետ տեսական շփման մէջ եղած ըլլայ:

բ. Կալիումը (*potassium*) որ երկրի կեղեւին 3%-ը կը կազմէ, գուտ վիճակի մէջ փայլուն արծարներմակ մետաղային տարք մըն է, ժամանակի բնացքին ժայռերուն մէջ կը վերածուի արկոն (*argon*) կազին, որ անզոյն, անհոյն, քիմիականօքէն անզործօն, միահիմնական կապային տարք մըն է. նառազայրազործօն կալիումին արկոնի փոխակերպումը եւ վերջնիմ ներկա-

երջուրդ սարիներ ։ Չափաւոր են հանկարչ բլազմներ Համար ընդունված որ մարդու բան մը հնարինու է պիտի մը բներու սկզբանէ 500-700 հազար տարիներէ ի միք ։ առաջին տարիներին ժամանել է առաջին մէջ, մինչեւ ժամը տարօնմէ կառեկս եւ թիջ մը առելի բան մը արձանագրուած չէ ։ Մարդիկ կամ դէյքեր չենք դիտեր ։ առեղեն և առաջնորդարի դոյցութիւնունէր երկրի զբայց՝ իր շինած քարէ զէնքերէն ։ ամանի կանարներէն մամութիւն եւ վայրի նզի իր դժամանակիներներէն հատուցը նելով² :

Համաներիութիւն քառանունացնելիք պարզաբնակ և պարզաբնակ գործակարան առաջնորդ կ'երեւն ։ Յոյն դրականութիւնը տիրի համար վայութիւնը և դիտութիւնը որոնց համար համար համար թիւն ունինք ըստիւ ։ Յոյն հինգ դրականութիւնը, միիդասականութիւնը, պատմութիւնը եւ այլն, միայն եօթ վայրկեան հին են ։ Կէս վայրկեան առաջ միայն մարդը հնարած է չողեմերեանը իր զործը ընել տայու համար ։ Մերու այրութենք հնարեց 4-7 վայրկեան առաջ :

Մինչեւ ժամը 11-30 կ.ա. (Ժամը 12-էն վերջ, մինչեւ կէս զիշեր կը նկատենք զայիքը, ապաստան՝ որուն մերջաւորութեան տեղի պիտի ունենայ առեւնին մերջնական խաւարումը և անոր հատեանք երկրին ալ տիտուր շիջումը) կ'ընդուրէ երկրին զոյութիւնն ի վեր 96% անցած ժամանակը, որ իրարմէ զբէ րեթէ մէկուկէ միինառ տարրիներու տարրերութեամբ ու իրաքանչիւր մէկուկէ իւս միինառ տարրի մասնաւոր եղիութեամբ մը յատկանչուած՝ չորս դիխաւոր ժամանակաւորներու կը քանիուի .

յուրեան չափը ժայռին մէջ ցոյց կու տայ թէ որքան ժամանակ անցած է ժայռին կազմութենէն ի վեր։ Ժայռերէն աւելի նոր նիւրերու պարագային, ինչ-ուշ վել վայտին եւ ուկորին, որոնք օր մը կեամբ ունեին, տարիները կարելի է որոշել, չափելով անոնց փոխակերպութեան համեմատութիւնը ածխացող հա- սուաւորագործօն լինակեն տարրեր նիւրերու։

Խոկ կենսատարրարանուրիւնը այսօր կրնայ գաղտնիքը լուծել ծննդա- կան կանանականուրեան – ասիկա բարդ յօրինուածքը եւ զործունեուրիւնն է միւրի մը որ կենսարանուրեան մէջ կը կոչուի DNA = Deoxyribonucleic Acid, ապարդ բոլոր զործարանաւոր մարմիններու մէջ անհրաժեշտորէն գոյուրին ունեցող։ DNA-ը կենսարանները տարրապուծելով իր բաղկացուցիչներուն գր- տած են երկու իրարու ներհակ բարեշրջութիւն կամ եղափոխութեան դրու- թիւններ։

ա. Փոփոխում (mutation) – այս բարը կենսարանուրեան մէջ կը նի- շանակէ յանկարծական փոփոխում - օրինակ, յանկարծական փոփոխում իր ծր- ենողքի տիպարէն։ ըստ կ'ուզուի, երբ անհատ մը կը տարրերի իր ծնողներէն մէկ կամ աւելի ժառանգական յատկանիշերով, պատճառը փոփոխուրիւնն է տնկակին (gene) եւ երփանահատին (գումանակներէ բաղկացած մարմին մը քիչի մէջ) որոնք կենդանիներու եւ բոյսներու նոր տեսակներ ու տիպարներ կը բա- տեղձեն։

բ. Մննդական անփոփոխում, այսինքն առանց որեւէ փոփոխուրեան DNA-ի ճշգրիտ արտադրութիւնը սերունդէ սերունդ, որու ընթացքին գոյու- րիւն ունեցող բոլոր տեսակները եականին մէջ նոյնը կը մնան։

² Մարդը կը սորմի կրակ վասել ուզած առենք՝ 700-750 հազար տա- րիներ առաջ։ Ճիւղերն արտաստական պատուարան կը շինէ 400 հազար տա- րիներ առաջ։

1. Նախաշրջան (Proterozoic) – Հուսանային ժարշեթքային ժամանակաշրջան մագմատիկ պատճեններու տեսադրութեամբ :

2. Հնաշրջան (Archaeon) – Ամենէն հին բրածոյանմանը բջիջներու զոյլութիւնը, մէկ մէկառ երկու հարփւր միջին տարիներու տեսադրութեամբ :

3. Նախակեանի (Proterozoic կամ Precambrian) – Լուսահամար բականական ամենէն հին բոյսի և տունկեր . մէկ մէկիառ չորս հարփւր միջին տարիներու տեսադրութեամբ . այս ժամանակամիջոցին վերջաւորութեան նախակեանը առաջին անողնայարները կ'ը թիւն :

4. Կեանի Շրջան (Cambrian) – Եռութ 600 միլիոն տարիները առաջ երեք սուրբարաժանումներով .

ա. Հին Կեանի – Հնակենդանական (570–225) միլիոն տարիներ .

բ. Միջին Կեանի – Միջնակենդանական (225–70) միլիոն տարիներ .

գ. Նոր Կեանի – Նորակենդանական (70–ցայսօր) միլիոն տարիներ :

Հնաշրջանի բրածոյանման բջիջներու զոյլութեամբ կեանքը կը սկսի երկրի վրայ 3400 միլիոն տարի առաջ : Սակայն կեանքի առաջին իրական նշաններուն հանդիպելու համար 2830 միլիոն տարի եւս երկրին միջնորդուր, ովկեանուներու եւ ծովկերու ջուրերը զօրմանը անդրմանիշակագոյն շնորհածակումների պիտի ստանան՝ մինչև որ մաքրուին ու ձերբազառուին երկրին խորհին ճնորդի ճնշումի հսկեւանքով անսնց մէջ ու վրայ խտացած զանազան կաղերէն, ի միջի այլոց մօրակագէննե եւ անուշադրակէնն . թթուածինը ըստ ինքեան գոյութիւն չունէր, կեանքը արտադրութիւնն է ան եւ ոչ թէ անոր նախընթացը : Մեզի հետաքրքրուցը կեանքն է, որ բայ կարդ մը գիտուններու հաւանարար զոյլութիւն ունէր նաև ցամաքի վրայ՝ մանրէններու ձեւին տակ որոնք Հնաշրջանի ժարաւրուն վրայ կը տեսնուին մանրագիտակներուի : Թէ ծովին ներս կամ ցամաքի վրայ կեանքը ինչպէս առաջ եկաւ եւ թէ ի՞նչ քիմիական չքշապատ անհրաժեշտ էր կեանքը պահպանելու : կը մերայ դուրս մեր յօդուածի սահմանէն . ինչ որ մեզի կորեւորէ երկրի վրայ կար կեանքը եւ այդ կեանքը կախում ու-

3. Ասոնի մանրադիտային փոքրութեամբ որոշ բրածոյ քիչներ են, զանուած Սուազիկենտի ժայռերուն մէջ, Ափրիկէ . ասոնի կը ներկայացնեն երկրի առաջին բայսանմանը, առաջին կեանքը :

4. Զուրերու վրայ եւ մէջ երեւցած կանաչութիւն, բոյս, զոր հայերէն լու կը կոչենի . լուսնան բոյսեր, երկու միլիառ տարիներ առաջ զոյլութիւն ունեցող, որոնք Գանատայի գայլախափերուն (կայծքարի նման կարծր բար) մէջ դրոշմուած, տապագրուած զանուեցան :

5. Կեանի Շրջանը կը սկսի 570 միլիոն տարիներ առաջ, նախկին շրջանները երկրի պատմութեան 9/10-ը կը բռննի . մինչեւ հարիւր տարի առաջ զաղտնիք եւ խորհուրդ կը մնար այս շրջանը, այսօր երկրաբանորէն ծանօթ շրջան մը կը նկատուի և յանախ «Ժանօր կեանի Շրջան» կը կոչուի -Phanerozoic- յունարէն *phaneros* (ժանօր) բառէն :

6. Մօրակազ – անգոյն, անհամ դիւրաբնկելի կազ մը՝ նահիններու շուրջ եւ հանիերու մէջ գտնուած – CH4 :

7. Անուշադրակ – անգոյն, այրող, հեղաւոցիչ կազ մը . բորակածիմի եւ շրածինի . խառնուրդ մը, զորին մէջ դիւրալուծելի . NH3 :

Նէր շարունակական հեղուկի գուրքի զոյուրենէն : Աւ երկերը մոլորակներուն մէջ միակն է որ կը լրացնէ , կը դոհացնէ այս պայմանը , ինչ որ առ նուազն այսպէս ցոյց կու տան Յ. միլիմա աարիները՝ որոնց ամբողջ ընթացքին հեղուկ ջուրը դոյութիւն ունեցած է :

Նախակեանքի ժամանակամիջոցի վերջաւորութեան առաջին անողնայրաւորները կ'երեւին . Կեանքի Շրջանը , 570 միլիոն տարիներ առաջ , մասնաւորաբար հարուստ է բրածոներով : Կեանքի Շրջանի առաջին երկու դարաշրջանները - Նին և Միջին Կեանքը - ունին ինը ստորաբաժանումներ որոնք կը յատկանշուին զիրենք ներկայացնող կենդանական աշխարհի մասնաւոր տիպարներով , որոնց ճանաչումը հետաքրքրական եւ շահեկան պիտի ըլլայ անոնց յաջորդող զիթխարի սողուններու՝ Հոյամողէզներու զոյութեան թմրունումի արնչութեամբ :

ՀՐԱՆԴ ՆԱԳԴԱՇԵԱՆ

(Դար . 1)

8 Բրածոյ (Fossil) - բրած=փորելը , փորած տեղ . բրածոյ=փորած (տեղ , շենք) , բրածոյ=երկրն փորելով հանուած մետաղներ , նիւրեր : Հնագիտուրեան մէջ նոյն նշանակուրի խնք ունի . մեր նախնիք «ոչ սիրեն զգիտուրին» , սակայն , այս բառին գիտական նշգրիտ իմաստը տուեր են : Երկրաբնուրեան մէջ ալ կը հասկցուի որեւէ մնացորդ , դրոշմ կամ հետք՝ կենդանիի մը կամ բոյսի մը (փորելով դուրս հանուելիք) զանազան կերպերով պահպանած . օր . բրածոյ դարձած խեցիներ , դրոշմներ , ոսկորներ , կրնայ ըլլալ ամբողջ կենդանի մը սառին մէջ կամ միջատներ յամպարի (սար) մէջ . նոյնիսկ կը զունուին անձրեւի կարիներու եւ ալիքներու բրածոները որոնք բան մը կ'ըսնեն նախապատմական կեանքնեն :

9 Ժամանակամիջոցները , դարավլուխները , դարաշրջանները իրենց անունները առած են երկրամասներէն , զաւաններէն կամ երկրէն , ուր այդ ժայռի խաւերը մասնայատուկ են եւ առաջին անգամ անոնք հոն ուսումնասիրուած են , օր . Cambrian ժամանակամիջոցին կամ դարաշրջանին անունը կու զայ Cambria-էն որ լատիներէն անունն է Անգլիոյ Wales նահանգին . նոյնպէս միւն դարաշրջաններու անունները , ինչպէս պիտի տեսնենք , կու զան զանազան տեղերու անուններէն :